

ՀԱՆԴԵՍ ՀԱՆԴԻՍԻՑ

Ե. Ի.

ԼՐԱԳԻԸ ԼՐԱԳ-ՇԱՑ

ԺԱՄԱՆԱԿԻ. (Բժ. 1). — Լրաց տեսությ. Պ. Ա. Գ. Հայութեանի փարզի մէջ խմբագրած հանդեսը: Ամբանքը առաջ մնեց հրատարակեցինց այս թերթին ուղղութեան ծրագրեաւ, որ ցայ կու տար Պ. Խմբագրին նպատակը: Անդրամէկ պրակին խմբագրականին մէջ կը կորդանե.

« Հրատարակութեան, Գիտութիւն, Գելարացւեան: Անա գիտականի ու ուղղութիւնը՝ շըմարտութիւնը ևս ազգի կու իրաւունքը բացարկութեան ազգի բնակչութիւնը ևս ազգին խիսկան ազատութիւնը կություն: որովհետեւ առանց զիտութեանց շայ ապահովութիւն, որովհետեւ առանց մարդը չէ կառու ապահով ինեւ: զիտութեանց ևս ազգին կությունը բարձր հազեկան զուարձութիւն»:

Վ. Փափագեան « Երկրի ճամփը » վեպու կը նկարութիւնի առաջնինքն տարածութեալ ածխակիր գործառներու զալթականութեան թշուառութիւնը: Կ ազթականը կերպա նորութիւնը ամեն տեսուկ մանաւաները, կողքայի իր թափասական վեհակը, որ տանձնեաւ ու լրու ևս մը միտու կու տայ, բայց նա կը բարձր նաև ու այս յայ մը միտու կու տայ, ինչու նա կը բարձր նաև իր մանաւան վեհական և... իրեն ամեն կեամբ, մին որոտացզ, պատահացզ, մին ու այլասերը, խեղչըցնուց ևս նուը իրեն կը հարցնէ նաև բնը առաջինը շնորհը: Վ կապանը նորակացնեանք չի յանդիր:

Ուշադարձ է հոչապաւութիւնը Ապօլոս Մարիու ուսու պատասին « Գելեմնին ճամփը » քերծութիւնը: Ըսթերց պատի առջեւ կը պատկերի Քելեմնին վանը, Պաղց շրջապատուած ամէն պետութեանց առաջանինքն է և բաղադրայինքն: Ամրախի մէջ կը տարածուէ երկրի վայրին երեւանու շուկաը, արեւելքին կը լուսուն իտիւուր ու սոսկի ազագաները: արշալուսը կարիւունի, մարդութիւն լուսնից կարստուուէ, աստիճան կը տիրու, ծուխու ու խուարը կը պատէ, կամուռիքի զանցանը կը զազանէ ու սոսկացած ամրախի կը պատէ Աստամայ ձայնին: Յանիկար զակակի մայքը կը զադրի: ու քանայացանին զանյից ամէն ինեւ սոսկաւուր մը կը մտնենայ կը ննջարէ, որոնութիւն կ'աման կ'ազդէն ու յանու կը պարի խոսել:

« Ձեր առաջ զուսն աշխարհի քայիք խոնարի մուսարկան զերի մէջ փախած: Ձեւին մարդ եմ ես, սև են ին որեր, բայց ինձ գեղի մէջ զրկել է Աստուած: Տեսէք յօսառաւած է ին ոչ մարդին:

Թիկոնիցին վրա խարազանի հայոց Զի բուծեսի երեւէ վերքերից ոչ մին: Տեսէք, ենոքերին շղթաների վերը: Մուտք ու ահաւոր խնաւ բանտերուած ին անկարեկից և անմիջիմար Անդրի մուսացաւած, զդայացաւած անձար փոքրեցից, շարքը կրեցի: Եւ ին տանչեցին միայն նրա համար Ար քիսասամի ևս հաւատացի... Ա մարգիկ, մարգիկ իմ ծանր վերքերը Մի քանի վայրին էնան ձեզ գրտովեցին: Ո մասունքուուրի էնան են և սին: Միթէ մեր գութերը շարժեւու համար Տանիւանենքն արշատ պիտի հեւանանց, Արցէս զի տեսէնք վերքերն անձամար Պիտի յշշվէք, յնուոյ հաւատաց: Եւ այս մասնակի ուսը թշուառութեան, ին անասանէի սուր տանձակութերին Անցրագային շարչարանցներին Ա կը դարձնէք, լուկ սրաքարաց: Բայց միինձնէր են այս տանձուուները Արցն հաւատացի լուէլ չէն մեր ։

Ա մի միններու կրած վայրադ լինանցները և գոյն խային գազանութիւնները կը պատէ աւագանիներուն, որոնք կործես ուստաւութիւն պրոամենիկ պատմութեանն զգացուուի: կը պատաստում ընկերին փիզութեան... « Ժամանակ էի այս առաջնին պրակը ցայ կու տայ, որ Պ. Հայութեանի գրական ծառայութեան նպաստին պիտի ըլու Երրուայի գրականութեամբ մշակել այս ընթերցաց միտքը: ւաւ միջոց մէ պայ. վաս զի Երրուայի գրական յասախախիւններ տականին մեր ազգին անձանօթ է: և պետք է ընդունի որ մեր ազգը մի իտայն իր բնիկ գրականութեան մէջ կողինալուով կարեի չէ զարգանալ բարդով ու մուրզով: Փափաքի է որ ու ժամանակ է իր նպատակին հանի: և թուշ չէ տայ որ իր մէջ սպրդին այս դիմակաւոր զըրշիները որոնց զուս նպատակի է նոյն իր պատուածնեան, կրայութեան ու հասաւուրաքեան գրչին տակ աջող և ճիծազի արժանիկ ասիսկան անցրանելիք փանաթիրութեան հայտին բայց արձարձեն... Անդրին եթէ կուզէ թող շարունակէ իր ասյուրաները: Ալիմբական լուսթիւններ անվարով է... ։

ԳՈՒԹԱՆԱԿ (Բժ. 5). — Առաջին յօդուածով իըմբարդին ցայ կու տայ թէ զաւատացի ուսուցիչներին ինչ կերպով պետք են երկրագործութեան ուսուցը ա-

ւանդեկ՝ որ աշակերտները գործական կերպով ուսանեն մշակութեմնը. փոքրական գործեմնը անհրաժեշտ է քանիք: — Բ. Հասանարդեան, բժշկական տեսակեց առ զի գործառն իրավաբուժութեան և Ա. Անդրազորք թէ ինչ խեղանքիթեներ առաջ կոտ խնած, որոց տեղեր բանակեալ եալ աշխատավութեմներ, և որով առ զարդար է բացօնեալ ման երկիր մշակել: Այս առթիւ կը յորորդ որ մեր պազալինք իրենց նախորդներուն պես երկարործ ճաղովուրդ մնան: Կը յիշատագետ ողոնքներին երկարագունքաց լինել:

Բոլ Ժերէ կարագ պատրաստելու համար շահաւետ միջոց մը սպրիցնեն։ Բայց այդ շահը ձեռք բերելու համար մի քանի գործիքներ (360 ֆրանքի) պետք է գնել։ Լի զրկ։

և կողմը տարբն կռւ տայ 2500 լիտր կամ՝ ուրեմն
չի դրագութեամբ կը ստանալին 80 քիլ կարագ, քիլո
2 քր. 50 հաշուազ կը ստանալին 200 քրամք Հիմա
սերուած մեկանաներու գործառնութեամբ ուղիւած կա-
թեն կը ստանա 100 քիլ կարագ, որ աւելի ըստիք
ըլլացն կը փառանուի 2 քր. 80) և յասկա 3 քրամք,
սեւէ կը 280-300 քրամք. սակէց կը հետեւի որ մեկե-
նական սերուածութեամբ տարի կով գործի ուղա-
րութիւն 80-100 քրամք աւելի չափ չափ կու տայ, այս-
պէս որ նայ բայ մեջ երկու կովեր ունեցողներ ինչնոց
էին սարուած ըրած շահներ կոմք վաճարել մերենոց
գինը »:

Այս դրամինքը շահաւու համարուելով կը պատպահի
մէջ շատ տարածուած է. Ճերթիք կը մաղթէ որ Կայ
Հոգագործներն ալ և կանեմ բայց կը առանիք որ մեր
ուսուած է անդեմ ճերթիքուած զուրկ հոգագործներուն հազիր.
այս գերեցիք մաղթաձիք անյան պիտի հասնի — Տօն
ինչ այսօն կաթը կափսներ մանկանց համար քան կովուն
կամն աւելի կը գերազանց, և երկու էլ քրոթեամբ
ցայ կու տայ նոյն կամին առաւելութիւններ:

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (Թիւ 11-12). — Խմբագրապետը Հայ էքզակ մէջ սուր բաներու գործածովնեան համար խորհրդաւաճիթիններ Կը ևրէիսայցնէ: Հետաքրքրական է այս գրական հարցը, միայն ցաւուի է որ մինչեւ տարբ միւս մէթելեցը որոշ գաղափար մէլ շարունակեցն: այս առմիւն ծառական ինդիքսներ՝ որոնց աւելի գրական կուռի զաղափարն առևին:

Յօդուածագրին միտքը կարելի է կարդալ յետագայ տողերուն մէջ.

« Բայս մը ծագութիվ ինչ լեզուի ալ պատկանի, երբ
կը մօնէ հայ լեզուին մեջ չհանանիք զայն հայցնել,
ինձէն ու անոր հասնապատասխանող առարկան
և ոչ զայն բացատրող ու մեզի ալ անձանօթ զաղա-
փարը » :

የሚጠበቅዬ ተ አያዝ ተጥጋሚነም ይከተሉ ማያዣዎችን
በመረጃ ለማስታወሻ የሚከተሉት የሚያሳይ ነው፡፡ የሚያሳይ ነው፡፡

« Կ իրեքը և Ձերմերը » զերապղի տակ հակիրք քննա-
դաստական շնթիրողաց կը ծախօժացնէ Նոր հրատա-
րակաւում զգբերը, ձերմերը: Հետաքրքրական է դան-
չառայ մերեւ վրայ գրաս յորուածը: Մայքր հրան-
դաստակիւ ախտական թնդանուններ կամ թռնչա որոշ
աստրերը, որոյ ուսուզը կրնայ թունակութիւն կամ վասա-
կաւոր հիւանդանութեամբ մը վարակիւ: Մերը լու ե-
փուելու շատ տեսակ վասանգներու առջեւն կառաւուի,
ընդհանրացաւ ծանր հիւանդանութեամբ (թորախու, թէ-
նիսա, ածխախու, և այլն): Լաւ չեփուած վասանգաւոր
մերեւ կը պատահին: Խակ հոտած միաց ընաւ պետք չէ
ուտել, վասն զի՞նս ոչ միանց կը թունակուի պյ նոյն խակ
մահուան պատահա կ'ըլլայ: — « Համարասրաւ շը եթէ
ասոր նման ախտասանական կամ թշնչական յօդուա-
ներու աեւի ընդարձակ միջոց մը ջանրէ: Շատ մեր
կերծենց թնդընք գեռ աեւի պատակար ու կետաքը:
ըրական կը դառնայ: »

ԲԱՆԱՍԱԷՑ: — Առողմանական թերթը՝ իր սահմանում մէջ կը շարունակէ մեղուորեն զործել։ Միշտ առաջարիմ իւր նիւթենքուն, 1900ի դ պրակը ճամփա-
սականուն մը կը սկսի, զար կ. Յ. Բանաժանիկ կը սա-
րարէ։ Մէշ ձևարինենքը գերազարբեն տակ Պր. Բա-
մազին թերթին մէջ պիտի հրատարակէ շարք ճ'յո-
դուածներ, և որոնք պիտի պարունակին մեր հն գաղա-
բու, բերքերու, գեղարվեստական ու մանաւանդ հար-
տարապետական նեացըդներու, Ենի արձանագրութիւններու։ Են առավարդաց իսկամախ պատկերները, հանգեց ման-
արական տեղեկութիւններով, հնահուսական ու պատմա-
կան ծանօթութիւններով։ . . . որով յետոյ պիտի կաղ-
մաւը Հայոցրան անուն երկասիրութիւնը ։ Քանի իր հա-
խորդներն անշշչու պիտի գերազանցէ առա երկը, բայի
որ են իշխանէն ստորագագած վայրերն անձանակ կայցել և
արձանագրութիւններ կ'ընթեանան։ Որեցցիք անուն Հայոցրան։ Այս քանիման և կղձման շրջանին մէջ ա-
մեն հայ, գրիթէ անզիստոցըրեն, պետքը կը զայտ հա-
ւարելու գեղեցկութեամբ և հջամատութեամբ զկուու-
այս հութեամբ, քանի որ զես ժամանակը ն' երանեց-
քան չէ։ Այս պետքը ե ան զոր Բանաժանիկ անու-
արկան և գուացնել։ Հայոցրանը պիտի ըլլայ մեր
հութեանց խանգարանը, զար լցցնելու համար հեղե-
նակը նիւթեական նպաստի կը կարուի։ Վասով, ներ որ

Յաջորդ յօդուածին մէջ Գ. Ա. Ապաթեանց, յստ չախրահագրանին բանի մը Նորագյան առևանցին համատեղու բեկառագիրու առևանցն էնու, շազգելով սահման նոցա մնացրան նշառմէեանց մասին, կանցիք ուրիշով մը տեսեկութիւն տալու Լազարեանց հնարա- նի աւետարածին վրայ Զեռագիրս գաղափարած է ուն- իսկակ գանձեացի, որդի Վարդա Վանակացոյ, հայկ- 81, 9, թուին (\equiv 887): Գրչագրին հանգամանց վրայ հանգուցեալ Հ. Գարեգին Վ: Զարք. 1886թ արդ- ինացուցից Ետեղութիւնը տուած է իւր Հայունի- նին գրաբերան մէջ (էջ 61): Գրչագրին առևանձայս- ուուն հանգուց առաջանաւ հայունին էն հետասանելու-

շանիք օրինակի համար։ Մարեսով մջ գլուխ գերի մասը «Յարութեալ Յենուան» և բայց նույն պահ մութիւնը Հայերին չառ մը ձեռազդրեն զամ' յետին յունիք նաև։ յունունը Անապահու և Աղքածանդրան օրինակներն որոնց հունթեալ մնաւ դի դար կը համար ձեռազդրեալ յարզ եւ ուսութեան մեջ եւ։

Լուսաբարականի բանին մէկ ժամանակով Յարութիւն խան թիբրեական մասը, գումացիս բարեկա սուսու զարանակիւնը կ'ընէ։ Նըս կը համարի և կամ, կամը բառերուն եւս և համազօր կը գրէ պարսկէ կմ՝ ճայ-նին որ նշանակէ «ցանկութեան», բաղանակ ։ կամ, կամ բառը, սահարին կամ (սէր) պարսկէրէն մէ ան-կախ նախնական լեզուէ մը մասեր է այսքերն մէջ, և աւելի սահարին մեւն մաս, կամ մեւ և կամ ։ բառին յոդակին սահականն մէջ ամբողջ դպրու կու դայ համար (ց)։ Օսուր լուսաց նախնականիւնքի հայրենին մէջ սահարուն ամբողջ մեւը հունդեարուն մէջ յերեւան կու զայ։

1901 տարւոյ Ք համորին Ա պահէն մէջ շրաշեայ Յ. Անապահու մանկական բարբար կը քննէ։ թէ և աշխատեցնոց ընթերցուն մը, իր սեպական մանյայ և պատուն ունի ։ Քայլը բառ մ'ունի արդարեւ տարբիւնք կ'ըր կերպարի թուժունի ոյն բառերը զգը ժտածեան ուրացեա մարզ է։ Այս ծաղկային զգացուտն յետոյ մարզ կը սկի օգուտը բնելի ։ Անականն յե-ցուն իր բառասանդին և քերականութեանը, ինչներ որ կը ներկայացն Պր. Անապահու, կը մանէ լեզուաց կողեացտ (isolante) զամն մէջ, որ գծն վրայ կը դաւանի գրեթէ դեռ լինարէնց Անապահու բարբարն «ազ բէրէ» (գեղեցիկ մանկէի) և բէրէ ազ (ման-կէի գեղեցիկ է) զամուսութեան ինչ կը համապա-տափանչ շինարէն նա եօն (որի հօր) և եօն իւ (հայր որդույ) գասաւութիւնն ։ Բարձր և կոռն (flexionnelle) լեզուաց մէջ ալ կը նշանարէ գեռ պր մեւը ։ որ Հ. գերմաներէն լեզուն մէջ eine tassekaffee (սիհակ մը խառնէ) eine kaffeeetasse (խառնէւի սիհակ մը)։ Անապահուն լեզուաց զարգախը մը կու տայ լեզուին նախ-նական մինչակի զրոյ։

Անապահու բարբարն կը յաջորդէ որբէլ լեզուա-րանական թնազդ մը, ուր, ի մինչ պայտ, նիստ, նախի, ևնի (զար) և սէն արմատն հուլումը կը համարուի։ Անապահուն մասը չառ ընդունելի է. ու իրացնէն սահ-սկրտեան վար, ցան կը նշանակէ. բառի երկրորդ մասին սուսուզանութեան սակայն յաջող էն անցած. ուն սէն արմատն ուրբէլ լեզուաց մէջ արբէն նախի իւ-մասուց կը բացատրէ, և մողամբեան ոգին, որ միշտ դեպ էն համառուելը կը նպասի, ուրիշ վանկում մ'այլ պիտի չմեռնաւորեր զայժ. ասէն զար այսքերն ու տառը նոցերուական լեզուաց կը պատասխա-

նէ. որ սահսկրիս եաշ արմատը (անջատում, բաժա-նում) ։ Կայերէն «տար» (հեռու) սուսիք է տանել, կու, և «տար» (հեռացնել), յուն, յազ ։ Կայ-ստիք, սափարակ, ուսուի տակի ճիշդ է թիթեան սուս-զարնեւ ու վահան (նուեւաց արմատ, որ ծախակէ կե-նու)։ Հայուաց, որ ըստ պյոս, նշանակէ ցան կե-նու։ Եզօւածին սուսուզազը է Ղուկաս բաղրա-ւանեան բարորմին նոր անուն մ'է այս թիթեանուն մէջ, և փափակ կը զայս հանդապու ոյս անձ. և ան-յաջորդ էին մէջ կ'ը. թ. բ. քեզի կ'ըսէ թէ ու հուն-գրանչ մ'է։ Բայց Պր. Ղուկաս բարորմականեան այն հայերէն է, որը մայրէնի լեզուն կորուսէր և սիրու պահէն հետ կորուսաց գոնելու համար Պր. Բայրու-պահէն 1885 թ. Պարտ-Ռափայէլեան վարարանին մէջ 2 ամիս իրեւու ուսանող, անցուցան է ի վենետիկ։

Մին դրակին 62 էին մէջ Պր. Գ. Լ. Խերման յետ ըսկու թէ և մինչեւ հինգ համայնքներն մէկ Մանազ-կերու հանցլուան էր կը յաւելու, և ես ուրիշ Մանազ-կերու կամ Մանձեմու անունու տաղ մ'այ զայտ եմ։ Վոր մինչ Մանձեմու անունը աւելը ։ կը համարիր Պր. Գ. Լ. Ծիկնամին գոտուն, որու մասնի փափակին էր, որը մասնի փափակին էր որ աւելի թիգրանիք տեսկելութիւն տար, Մանազիրու, Մանձեմու և Մանձեմու անունու տաղերուն մէջ շոր-րորը պիտի ըսկու Պ. Անապահու մասի կողմ և Վա-նա ան արեւունակ հիւսիսային արեւելեան կողմ, մեւեւանձնէ, արարակն և այս արևունագրութեանը համարու Մա-նազիրու, հինգ Միւրապիրու ։ ի Սոտրին բասան, խորուան աւանին հիւսիսային արեւելեան կողմ, Մըն-կերու կամ Մանազիրու, համապահու հոփականանիւս քաղաքաց։ 3. Մենէկրու, պիհակ բալուն բէլ հերի ։

Բանասէրի պիտի երկու թիթերուն մէջ համարըրական էին ցար, Անուելուն մէջ Պարսեանի կրկն յօրու ան-ները։ Անալինան մէջ Խորհնացույ Հայոց պատումէնան արակ մը տարբէր ընթերցուածները կը քննէ, կուզդէ, կը լուսաբանէ։ Երկրորդ հարցափոր մ'է Պր. Լա-րիկրէի և Արգարեան Ջրոց ցին։ Քննութեանց կարգը կը բէրէ զայրաց քննութառը այս վենց, թէ և ուրե-նացի ընա երբէք իր գործն ծառակացուածների ց զիոն-ական, հականակ կարծեաց բառութարանների, Քննական Պատու։ Հայոց ցրի հերմանին, Ուուշիբի և Կա-րիկրէի Գրուածին կերպը, որ կը շարունակուի 1901 թ. Գ համորի Ա պահէն մէջ, աւելի պարաւ կը կրկն այս ցիւնը, պայտաց, և զուսումիտ ըստի և որ խորենաց ցի Յափանպու թէ ի Հնախոսութեանն և թէ ի Հուկան պահկանութեան օրուած է, և Պր. Լարիկրէի թէ ի կեր-պէնի մինչ։ ինչ մէր կ'ըսենք պիտի թէ ոչ ի մինչ և ոչ ի մինչ։ թիս Խորենաց գործատն յէ Յնիկակու իրը աղբիր կամ իրը ուսունորդ ։ Թեսրին տողդ սուս-րազմաւած էր որպէս զի աւել շնրիպի։ Յարգ։ քննա-

2. Հ. Գ. Ա. Անելշան, Քաղաք. Աշխարհ. Տեղեկա- լեռ Հայոց Անձնաց, էջ 40.

3. Անդ, էջ 42.

դատին ըրած քանի մը համեմատութիւնք՝ կարող են դաշնաբար համոզել թէ Հայոց պատմութեան հեղինակն

Խորենացի տպ. Վ. Էնես. էջ 475: Ասմէլ մատիկոնեան
կը հաւածէ Արքակայ դաւածեր յափշտակող նախարար-
չերը, որք կը փախչին Մանաւաղի դաւածին ատուր
այրերը:

ε γιρ μίσια στη φυσική, ποιητής ή γραφέας της φύσης είναι και βέβαιως, ο απώλειας της φύσης μετρήσι άσκηση προ-
γράψαμενα ότι ήταν η φύση που προσέδωσε την παναρ-
χεία της ανθρωπότητας στην παραδοσιαρχία, που προς τον
ρυθμό της θεωρείται ιδιαίτερη φυσικότητα και ανθρωποτήτα δύνα-
ται να παρατηρείται στην παραδοσιαρχία της φύσης. Η παραδοσιαρ-
χία προσέδωσε στην παραδοσιαρχία της φύσης την παναρ-
χεία της ανθρωπότητας στην παραδοσιαρχία, που προσέδωσε την πα-
ναρχεία της ανθρωπότητας στην παραδοσιαρχία της φύσης.

Այս համեմատած կոռիրիս մէջ դիտելու է որ հանդիպութիւնը հնարքի մը և տեղայ մը նկարագրի մէջն է, որ պատմաբանը մը անձնականութիւնը կը թողու է, ոչ զույ պատմական անցքը մը մէջ: Հայոց պատմութեան հեղինակի աւելի մասիսալ թարգմանան է Խօսպանի այս կոռուր, քան Ստեփանոս (իշխանի):
Մ. Խորենացի իր պատմական ընդուռքն էլուստիւնը ի նպաստ իր հայրենակիցներուն գործածն է: Սամեյացին դուռը կ'ուզէ ի՞նչեւ, բայց գտուար է: Խորենացին Յովեկուռն Հերոգեսէսի հարած արկեն փոխ առած օգնութեան ի համեմ: — Արտեմի ի կը մեռած յուղարկարութիւնը մնացուք կ'ուզէն ընչ, Խորենացին Յօվեկուռն Հերոգեսէսի թաշման նկարագրի առածն է կույ հանդէս կը զարդարէ, և յանցանքը Արքան Փեղացի մարտու մը յայս ճէկ: — Խորե-

1. Φωνή πλαγίας, γυμνός μανιταρίδης ή μαργαρίτης
θήματος obliquas λέγεται και η γυμνότης. Είναι θηραρίτης μηματικής.

Յավսեպոսը գործած է. Հոս համեմատովթիւն մ'այ. կը գնենք որ թերեւս զի՞նքն ալ համոզեն:

Գագակա, ըստ թբարք. Ասեփ, էնցազոյ, էջ 60. Անձն
շերտագիւ զրոյ ծանու. Կը դիմ աւագանեանք իրաւ,
որք գտուական էնձնու այլերուն մեջ չե՞ ըստ
էնցի:

և ամենայն հղումնեց անմատչելիք, միան ի կողման
դրաց և ներ էնց էնց, և վեճ ուղղորդ ի բաց պարի
ի վերուս մինչեւ յանքունք խորածորուն հայեր. զան
որոյ ասարքական Հեռանքնեց վարակեր յանք իւր և
անմատչելիք տեղացից: Ազգուն ներ կուցան. նաև
ի գործ յայծ վասնապար ձեռարքելի. քանի հրամա-
յաց արիք զրոյն երարազան և քանի արաց ի ներդ
մանան, և հետանին ի պառ պարու:

Նայիք մեր Երկրին մէջ՝ Հայանս առհմանաց՝ կը տեսէ:
Ալաթանգղուոս կըսէ (էջ 42) որ ասոնք Սասանիա
Արտաշըրի գործ են. բայց Արտաշիր անօնչը Արտաշէն
անուան ժամ է. ուստի Խորենացի Արտաշէն ի՞ն կու-
տայ ասսոնք (Պատմ. Հայոց, էջ 278). և ի՞ր այլպահ-
կութիւնն ինքնառ ցուցենէլու համար կ'առելցըն և ընդ
որ նախանձեալ Արտաշըրի, որդույ Սասանիա, զի՞ն
նման հրամայիք առնել է ի Պարսիկ աշխարհն և յիմ
առնեն անուանել, զի՞ն եւս յիշեսի անոնք Ար-
տաշին է:

Այսպէս Խորհնացի պատրաստ է օտարներուն արար-
քը մեր երկիրն անցնելու, միայն թէ կամուրջ մը գտնէ,
թէ և մագէ. իրեն սեփական զգուշաթեմաբ մը ոյն-
պէս անփառ կանցնէ որ զյարդ. Սուբրաս Ա. Պարո-
նեանն այլ կը պարբէ:

2. Համեմատ. Խորեն. Հայոց պատմ. էջ 284: ուղ.
Աննա. 1827. Յօվհան. Հրեակ. պատերազմ. էջ 121
ըստ Թրամ. Առեփ. Խորադար:



Մեր պատուական գործակուներէն կը խնդրինք որ ըստ կարելոյն փութան և Որունիք թերթէն մասցած հաշին զցցելու, և եթէ առկաւին իրենց խառ կը մասն չվաճառուած թերթեր կարող էն յետք գարձնենք, նոյն թերթը մեզմէ ինդուստրիաներ շատ կան Այս առթիւ լուս կը համարինք իր մասցներս որ ի նպաստ մեր թրքահայ որբերուն կ. Պոլսաց Հայոց Պատուիարքին մինչև յարու յլած ենք 3000 Գրանք. Կիպրոսու որբանոցին 300 ֆր. Ծերանաթիի որբանոցին 200 ֆր.:

Կը փափաթիւնի խմանով թէ տրաստահմանի ո՞ր որբանցները ամէնէն տւելի բարերարաց նպատանիքնեւն զուրկ են։ — Պարագ կը հումորինք միտնդամայն հրապարակու յայտնել մեր չորհակալութիւնը Աւուց Փր. Կոնիքերի, որ հռնեցաւ նուրեկ 5 տնզգ ու սկի ի նպաստ հայ կարստ որբերու։

ՎՐԵՒՊԱԿ

Էջ 302՝ Երկրորդ սեան 13րդ տողի արշալուսի բառը՝ վերջալուսի կարդա: